



Ասիւ չորս անգամ ինչ որ ասարայի  
 Սարգստի կտան փեղն է իման.  
 ու է խանը խորի սարը :

Տարեկան գինն է կանխիկ 4 Տեճիս  
 Դուրսերէն Բոժանորը էրդնէ.  
 ըն փաստն ծախքը լծարէլու էն :

Հ Ա Ն Դ Է Ս Ո Ւ Թ Օ Ր Ն Է Յ

25 ՀՈՒՍԵՄԲԵՐ

Բ. Տ Ա Ր Ի

1862

ԹԻԻ 31

Ա. Չ. Դ

1862 տարուան համար 1861 սեպ' 1 ին  
 դրած յառաջաբաններնէս Արգոյ բաժա-  
 նորդաց յայտնի է թէ օգոս' 31 ին պարբե-  
 րաթերթերնուս ք տարուան ընթացքին  
 պայմանաժամը կը լրանայ, և արդէն իսկ  
 լրացեալ է. բայց անոր թուոյն բանակու-  
 թեանը կողմանէ պակաս հանելին ալ մեծ  
 մեղադրանաց արժանի յայտադուսմն ըլլալը  
 շէնք կրնար ուրանալ ըստ մեզ : Միայն  
 բարեսէր հասարակութեան առջին անմե-  
 զադիր ըլլալու միակ ակն կալութիւն մը եթէ  
 կրնանք ունենալ սա է որ այդ զանցառու-  
 թիւնը մեզմ' խիստ 'ի հարկէ և ամենակա-  
 րևոր պատճառներ առ թեցին, որոնց ամե-  
 նը մէկ դի առնելով՝ ամենէն քերեցին յա-  
 ռաջ բերենք :

Թերթերնուս շարունակութեք համար  
 բարոյական քաջալերութեան մասին լիուլի  
 շնորհակալութեանց պարտաւոր ըլլալու վի-  
 ճակն որքան որ ունեցանք և ունինք՝ նիւ-  
 թականին գալով չենք կրնար նոյնը խոստո-  
 վանել. ուստի և բոլորովին դադարելու վհա-  
 տուէ կէտն էինք հասած, այլ Ազնիւ բարե-  
 կամաց կրկին և կրկին խրախուսանաց քաջա-  
 լերութիւններն կրկին անգամ, գեղեցիկ յան-  
 դըզնութեան մը ձեռնամուխ կ'ընեն զմեզ  
 այն է՝ գրաւորական դաշտին տարժանելի  
 ասպարէզը մտներով, խմբագրութեան տը-  
 խուր այլ և միանգամայն փառաւոր պաշ-  
 տօնը վերստին վարել :

Այս մասին՝ Մեծարուս Ո. Մ. Գառուս

գաշեան, ուսումնական և անկեղծ բարե-  
 կամներնուս՝ կրկին անձնանուիրութեամբ  
 գրաւոր նպատիւք օգնելու խոստումնը  
 ոչ սակաւ շնորհակալութեանց երախտա-  
 պարտ կ'ընէ զմեզ :

Յառաջիկայ տարուան համար բռնելու  
 ընթացքին յառաջիկայ Թերթով պիտի  
 ծանուցանենք՝ բայց կարևոր կը համարինք  
 սա գոնէ յիշեցընել թէ՛ ըստ որում Թեր-  
 Թերնիս քանի մը հեղինակաց յօդուած-  
 ներ տալով աւելի ճոխ ընելու կամքն ու-  
 նինք՝ ուրեմն հարկը կը պահանջէ որ  
 ուրոյն հեղինակաց յօդուածին տակ  
 իրենց անունը նշանակուի, ինչպէս որ Ար-  
 գոյ Ա. Մ. Գառագաշեանինը երկու աստղա-  
 նիշով (\*\*) պիտի նշանակուի, թէպէտ որ և  
 է յօդուածից բացարձակ պատասխանա-  
 տուն հանդիսիս տնօրէնը կը մնայ միշտ :

ԷՄԷ ՄԱՐԴԷՆ

Ղնտանեաց մայրերու դատարարակութիւնը .

Գ. Լ. Ուի . Ե .

Կանանց ազդեցութիւնը : Գաղաքակր-  
 թութիւնն ամուսնութեան մէջ կը կա-  
 յանայ :

Կանանց իրենց պարտաւորութեանցը վը-  
 րայ ունեցած տգիտութիւնը, իրենց իշ-  
 խանութեանը մէջըրած զեղծումը, անանց  
 ամենէն գեղեցիկ և ամենէն պատուական  
 առաւելութիւնը կորսնցնել կուտայ, այն է  
 անոնց օգտակարութիւնը : Մատավ Գէր

նիէ . Կանանց դաստիարակութեանը ճա-  
ռին մէջ : Էջ 10 :

Երկրի մը սովորութիւններն ու օրէնք-  
ներն ինչ որ ըլլան , հոն բարքերը 'ի կա-  
նանց կախում ունին : Կանայք Թէ ընդ իշ-  
խանութեամբ ըլլան և Թէ ազատ , միշտ կը  
Թագաւորեն . քանզի իրենց կարողու-  
թիւնը մեր կիրքերէն կ'առնեն : Կանայք  
Թող ըլլան ինչ որ կ'ուզեն . մեր կուռքերը  
կամ մեր ընկերները . Թող ըլլան սիրահար  
կամ գերի , կամ բեռնաբարձ անասուն .  
նոյն ներգործութիւնը մեր վրայ կ'ընեն ,  
մեզ ան կ'ընեն ինչ որ իրենք են : Կ'երևի  
Թէ բնութիւնը այնպէս ըրած է որ մեր ի-  
մացողութիւնը անոնց արժանապատուու-  
թենէն , մեր երջանկութիւնն ալ անոնց ա-  
ռաքինութենէն կախում ունենայ : Աս մըշ-  
տնջենաւոր արդարութեան մը օրէնքն է .  
էրիկ մարդը չի կրնար , առանց ինք նուաս-  
տանալու , կնիկ մարդը նուաստացնել , կնիկ  
մարդը բարձրացնելուն պէս ալ ինք լաւա-  
գոյն կ'ըլլայ : Պէտք է որ ժողովուրդ մը կա-  
նանց գիրկը կամ անբան անասուն ըլլայ ,  
կամ անոնց ոտքին տակ քաղաքակիրթ :  
Աջուրնիս երկրագունտիս վրայ դարձնենք ,  
մարդկային ազգին սա երկու մեծ բաժին-  
ները նկատենք . Արևելք ու Արևմուտք :

Հին աշխարհին կէսը առանց շարժման և  
առանց խորհելու խուժ քաղաքակիրթու-  
թեան բեռանը տակ մնացած է . կնիկ մար-  
դիկ հոն գերի են . միւս կէսը դէպ 'ի հաւա-  
սարութիւն և 'ի լուսաւորութիւն կը քալէ .  
կնիկ մարդիկ հոն ազատ և 'ի պատուի են :

Բանի մը ամիս առաջ լրագիրներն անգ-  
ղիացի բժշկի մը , որ հետաքրքրութեան հա-  
մար Արևելք պտըտած էր , տուած տեղե-  
կութիւնները հրատարակեցին : \*

\* Էմէ Մարգէն ասոնք երեսունը հինգ տարի առաջ  
դրած է : և Մնդղացի բժշկին տեղեկութիւններն ալ նոյն  
ժամանակին տեղեկութիւններն են : Ո՞վ կրնայ ըսել Թէ  
ան ժամանակէն մինչև հիմա ամեն բան փոխուած չէ : Լու-  
սաւորութիւնն ու մարդասիրութիւնը , մեզմ և արդար օ-  
րէկներ չիմա արևելքի մէջ , մասնաւորապէս , Տաճկաս-  
տանի մէջ , կը Թագաւորեն : Մն տոնկուան Մնդղացի  
բժշկին վկայութեանը հակառակ այս օրուան օրս Անգ-  
ղոյ Գահճին պէս լուսաւորեալ Գահճի մը վկայութիւն-  
ներն ունինք , որոնք կը հաստատեն Թէ Արևելք յառա-  
ջագիմութեան մէջ է , և տարուէ տարի դէպ 'ի երջան-  
կութիւն յառաջ կ'երթայ :

Ի՞ժիշկը դիպուածով գերեաց վաճա-  
ռանոց մը մտնելով , քսանի չափ կիսամերկ ,  
գետնի վրայ ընկողմնած յոյն կանայք տե-  
սաւ որոնք ծախու հանուած էին : Ասոնց  
մէ մէկը ծեր Պարսի մը մտադրութիւնը ի-  
րեն ձգեց . բարբարոսը կնկան ուսերը ,  
սրունքը , ալանջները , կը շօշափէր , մանր  
խնամով բերանն ու պարանոցը կը զննէր ,  
ինչպէս որ ձի մը կը զննուի . և աս հետա-  
զօտութեան տեսը գերւոյն տէրը կնկանն  
աջուրներուն գեղեկցութիւնը , հասակին  
վայելչութիւնը և ուրիշ մանր մանր կատա-  
րելութիւնները կը գովէր , երգում կ'ը-  
նէր Թէ խեղճ աղջիկը հազիւ տասուիրէք  
տարուան է , և կոյս է , և Թէ քիչերները ե-  
րազ չի տեսներ , ոչ ալ կը խորդայ : Երկայն  
չընենք . աս խիստ քննութենէն , բիւ մ'ալ  
գնոյն վրայ վիճելէ ետքը՝ գերին մարմնով  
և հոգւով , հազար երեք հարիւր վաթսուն  
Ֆրանքի վաճառուեցաւ : Ճշմարիտ է որ  
աս սակարկութեան մէջ Հոգին հաշուի չը-  
մտաւ : Խեղճը , մօրը գրկին վրայ ( Կանկի  
սս Դոնիսային սոսոսոսը Տօր մը աշո-  
րներուն  
սո-ձին Կ'ըլլար ) գրեթէ նուազեալ , սրտա-  
ուռչ ձայնով իր ախուր ընկերներուն օգ-  
նութիւնը կը կարգար , որոնք նոյնպէս Յու-  
նաստանի քաղցր հողէն յափշտակուած է-  
ին : Բայց աս բարբարոս երկրին մէջ սիր-  
տերը փակուած են . օրէնքը Թոյլ տուած  
չարեացը դէմ մարդիկ անզգայ ըրած է :  
Սակարկութիւնը կատարուեցաւ , և մատաղ  
աղջիկը գնողին ձեռքը յանձնուեցաւ :  
Այսպէս ան խեղճին համար անհետ եղաւ ,  
և աշխարհիս աս մասին մէջ , բոլոր կանանց  
համար ալ անհետ եղած է սիրոյ և երջան-  
կութեան ան սխրալի ապագայն զոր բնու-  
թիւնն անոնց պատրաստած է : Զգուելի՛  
ոճիր . մարդկութեան դէմ յանցանք քրե-  
ական : Ո՞վ կրնայ երբէք հաւատալ , աս  
դժոխային տեսարանը կը կատարուի Եւ-  
րոպա , 1829ին\* , Փարիզէն ու Լոնտրայէն ,

\* Արդէն ըսինք որ աս տեսակ բարբարոսութիւններ  
Արևելքի մէջ , մասնաւորապէս Տաճկաստանի մէջ շատոնց  
դադրած են : Միայն մեր հեղինակը մեզի փոքր խորհրդա-  
ծուութիւն մը ընելու ներքէ : կը զարմանայ Թէ Եւրոպոյ  
երկու երեւի մայրաքաղաքները , ըսել կ'ուզէ Գաղտոյ և  
Մնդղոյ լուսաւորեալ տեղութիւններն ասանկ բարբարո-  
սութեան մը ինչպէս կը հանդուրժեն : Բայց մի՞թէ բուն

Մարդկային ազգին աս երկու մայր քաղաք-  
ներէն , վեց հազար մղոն հեռու . և մեր  
աս պատմութիւնը գրած ատենը , նոյնը  
միայնգամայն երկրիս բնակչացը երկու եր-  
րորդին պատմութիւնն է :

Ասանկ վիճակի մը դատապարտուած  
կնիկ մարդն ինչ հրէշներ կը ծնանի . նուա-  
տութեան , ատելութեան և թշուառութե  
աս խառնուրդէն որպիսի ցեղ մը դուրս  
կ'ելլէ : Արեւելցի , ահա քու կենացդ ընկե-  
րը , ահա զաւկներուդ մայրը . դուն անկէ  
բեզի համար հեշտութիւն , զաւկներուդ  
համար սիրող սիրտ մը կրնաս պահանջել . ան  
ցաւազին մարմնէն ուրիշ բան չի կրնար  
ելլել , եթէ ոչ բու և քու սերունդիդ ան-  
կածութիւնը :

Ինուութիւնն ուզած է որ ճշմարիտ սէրը,  
ամեն զգացմանց գլխաւորն ու առաջինը,  
քաղաքակրթութեան մի միայն հիմն ըլլայ :  
Աս զգացումը , իբր մարդուն ու Աստու-  
ծոյ մէջ տեղը միջնորդութիւն մը , բոլոր  
մարդիկ պարզ կեանքի մը , դատարկու-  
թենէ , բարեկեցութենէ ու գազանային  
կիրքերէ միանգամայն ազատ կեանքի մը  
կը հրաւիրէ : Երկու մտապ ամուսիններ  
իրարու հետ միացնող ներքին կապակցու-  
թեան մէջ՝ ամեն բան պատշաճութիւն ,  
ամեն բան երջանկութիւն ըլլալու է : Ի-  
րիկ մարդն իր ընկերովը երջանիկ եթէ ըլ-  
լայ , իր պարտաւորութեանցը հետ կարո-  
ղութիւններուն ալ աճելը կը զգայ . ինք  
արտաքին գործերը կը վարէ , քաղաքացւոյ  
պաշտօններուն հաղորդ կ'ըլլայ , երկիրները  
կը մշակէ կամ հայրենեացն օգտակար կ'ըլ-  
լայ : Անիկ մարդն , աւելի քաջուած , տնա-  
կան գործերուն վերակացուն է . առ տնին  
էրկանը վրայ կը տիրէ , և տանը մէջ կար-  
գաւորութեան և առատութեան հետ ու-  
րախութիւն կը սփռէ : Աերջապէս երկուքն  
ալ զիրենք նորէն ծնած կը տեսնեն սեղա-

ան մայրաքաղաքներէն մէկուն կամ մէկալին մէջ չկան ա-  
նանկ աստիճանի և վիճակի մարդիկ որոնք առձկատանի մէջ  
գերի կողմածներուն թշուառութիւնէն աւելի մեծ և սոս-  
կալի թշուառութեանց մատնուած ըլլան , դաս մը մար-  
դիկ որոնց վիճակին լաւութեանը դարման աստիճու օրէն-  
քը բնաւ չի խորհրդ :

նը բոլորող զաւկներնուն վրայ , որոնք բա-  
րի օրինակին ազդեցութեանը տակ՝ ծնողաց  
առաքինութիւնները մշտնջենաւորել կը  
խոստանան :

Շարունակելի :

\* \*

Ետեւալ յօդուածը ժամանակիս պա-  
րագաներէն ժողովուրդն առ կղերն և կը-  
ղերն առ ժողովուրդն ունեցած՝ յարաբե-  
րութեանց նկատմամբ , թէ ինչ գաղափար  
ժողովուրդը կղերին վրայ և կղերը ժողո-  
վորդեան ինչ երեւնալու հարկ ունենալը  
խիստ աղէկ բացատրելուն համար՝ և միան-  
գամայն մեր աղէիւ բարեկամին աշխատուիթ  
թերեւ չ'հանելու նպատակաւ՝ ահա հոս  
կը դնենք :

ԲԱՀԱՆԱՅ

Ամէն մէկ գիւղին մէջ մարդ մը , որ բո-  
լոր աշխարհքի ընտանիքէն է . քաղաքա-  
կան կենաց ամենէն երեւելի գործերուն  
մէջ վկայ , խորհրդատու , գործակատար կը  
կոչեն զինքը , առանց որոյ ոչ ոք կրնայ ծնա-  
նիլ կամ մեռնիլ , որնոր մարդս իւր մօրը  
գրկէն կ'առնէ և միայն գերեզմանին մէջ  
ձեռքէն կը ձգէ , որ կ'օրհնէ որրանը , ամուս-  
նութեան անկողինը , մահուան մահիճը և  
դագաղը : Մարդ մը , զոր պզտիկ տղաք սի-  
րելու , պատկառելու , մեծարելու կը վար-  
ժին , որուն՝ օտարականներն անգամ Հայր  
անուներ կուտան , որուն առջին բրիստոն-  
եայները իրենց անկեղծ խոստովանութիւն-  
նին կ'ընեն և գաղտնապէս արտասուք կը  
թափեն . մարդ մը որ կը միխթարէ թէ հո-  
գեւոր և թէ՛ մարմնաւոր թշուառութեանց  
մէջ ինկողները և հարստութեան ու աղ-  
քատութեան միջնորդ է , որուն դուռը կը  
բաղխեն հարուստն ու աղքատը , հարուստը  
գաղտնի ողորմութիւն տալու համար , իսկ  
աղքատը՝ առանց ամաչելու գայն ընդու-  
նելու համար . որ ոչ մէկ ընկերական վի-  
ճակէն ըլլալով ամէն աստիճանի հաւասա-  
րապէս կը վերաբերի . ստորին կարգերուն  
իր աղքատ կեանքովը և շատ անգամ ան-

նրչան ծննդեամբը . բարձրագոյն դասերուն կրթութեամբ՝ ուսմամբ և բարձրութեամբ գրացմանց՝ զոր մարդասէր կրօնք մը կ'ազդէ և կը պատուիրէ . մարդ մը վերջապէս որ ամէն բան գիտէ և ամէն բան ըսելու իրաւունք ունի . որուն խօսքը կ'իջնայ բարձրէն մտաց և սրտից վրայ , երկնային պաշտաման մը իշխանութեամբը և կատարեալ հաւատքի մը տուած զօրութիւնը :

Այս մարդը, վերջապէս, քահանայն է, ոչ որ կրնայ անոր չափ բարիք կամ չարիք ընել թէ որ իրեն ընկերական բարձր պաշտօնը կատարէ՝ կամ չճանչնայ :

Իբրև բարոյագէտ , քահանային գործը զարմանալի է : Քրիստոնէութիւնը երկնային փիլիսոփայութիւն մըն է երկու կերպով գրուած՝ մէյ մը՝ իբրև պատմութիւն , Քրիստոսի կենացը ու մահուանը մէջ . մէյ մալ իբրև պատուէր , իրեն աշխարհիս տրուած վսեմ վարդապետութեանցը համար : Քրիստոնէութեան այս երկու խօսքերը , պատուէրն ու օրինակը , Նոր կտակարանին կամ Աւետարանին մէջ բովանդակեալ են : Քահանայն պարտի միշտ ձեռքը ունենալ զայն , ինչպէս աչքին և սրտին մէջ : Բարի քահանայ մը այս երկնային մատենին կենդանի մեկնութիւնն է :

Այս մատենիս խորհրդաւոր խօսքերէն ամէն մէկը գործնական և ընկերական իմաստ մը կը պարունակէ , որ մարդոյս վարքը կը լուսաւորէ և կուղղէ : Չկայ քաղաքագիտական կամ բարոյական ճշմարտութիւն մը որ սերմ չունենայ Աւետարանին մէկ տունին մէջ : Բոլոր արդի փիլիսոփայները անոր մէկ տունը միայն մեկնեցին և յետոյ մոռցան : Մարգասիրութիւնը ծնած է իրեն միակ և առաջին պատուէրէն՝ որ է սէր : Ազատութիւնը աշխարհիս մէջ անոր քայլերուն վրայէն գընաց , և անարգ ծառայութիւն մը չկրցաւ կենալ իրեն լոյսին առջին : Քաղաքական հաւասարութիւնը ծնած է իրեն մեզի պատուիրած հաւասարութենէն և Աստուծոյ առաջին եղբայրութենէն . օրէնքն քաղցրացան տմարդի սովորութիւնները ջնջուեցան , շրջթայները խորտակուեցան : Որչափ որ իրեն

խօսքը թնդաց դարերու մէջ , այնչափ ալ բռնաւորութիւն մը կամ մոլորութիւն մը կործանեց և կրնանք ըսել որ բոլոր աշխարհք իր օրէնքներովը , իր ընթացքովը իր յոստերովը միայն արդի քաղաքականութեան մէջ աւելի կամ պակաս մարմնացած աւետարանական բանն է :

Ուրեմն քահանայն՝ բոլոր իմացականութիւնը , իրաւունքը , քաղաքականութիւնը և քաղաքակրթութիւնը ձեռքը ունեցած կ'ըլլայ՝ երբոր Աւետարանը կը բռնէ , միայն պէտք է անոր բանալ զայն , կարդալ և իւր բոլորտիքը թափել լուսոյ և կատարելութեան գանձը՝ որուն բանալին Նախասնամութիւնը իրեն տուած է :

Բայց Քրիստոսի պէս պէտք է որ իր պատուէրները կրկին ըլլան , բանիւ և գործով , որչափ որ մարդկային բնութիւնը ներէ՝ իրեն կեանքը տուած վարդապետութեանցը զգալի բացատրութիւնը ըլլայ , կենդանի խօսք : Եկեղեցին աւելի զինքը օրինակ դրած է քան թէ պատգաւ . կրնայ ըլլալ որ իրմէ խօսք պակսի եթէ բնութիւնը խօսելու ձիրք չէ տուած իրեն , բայց ամենուն լսելի եղող խօսքը իր կեանքն է , չկայ մարդկային լեզու մը որ առաքինութեան պէս համոզիչ և ճարտարաբան ըլլայ :

Նաև քահանայն իր խորհրդոցը և գրթութեան բարիքներուն իր հոգևոր մատակարարն է : Այս պաշտօնին նկատմամբ իրեն պարտքերը ամէն ուրիշ տեսչութեան , պարտուցը կը նմանին , իր գործը մարդոց հետ է , պէտք է որ զանոնք ճանչնայ : Մարդկային կրից կը դպչի , պէտք է փափուկ և սուրբ ձեռք մը ունենայ և միշտ խոհեմութեամբ ու չափով լցուած : Իրեն առանձնաշնորհութեանց մէջ ունի սխալմունքներ , զղջումներ , թշուառութիւններ և մարդկութեան չքաւորութիւններ . պէտք է որ սիրտը համբերութեամբ , ողորմածութեամբ , հեղուցեամբ , կարեկցութեամբ և ներողութեամբ լեցուն և զեղուն ըլլայ : Իր դուռը միշտ բաց ըլլալու է զինքը արթնցնողներուն , ճրագը միշտ վառուած , գաւազանը ձեռքին տակ : Ոչ

հեռաւորութեան, ոչ եղանակի, ոչ հիւ-  
 ւանդութեան, ոչ ջերմութեան և ոչ ցուր-  
 տի պէտք է նայի, եթէ վերաւորեալին իւր  
 տանիլ, յանցաւորին ներումն շնորհել, և  
 կամ մեռնողին իր Աստուածը տալ պէտք ըլ-  
 լայ: Իրեն առջին, ինչպէս որ Աստուծոյ  
 առջին ալ, հարուստը, ազքատը, մեծը,  
 պղտիկը, իրարմէ վատել չպիտի ըլլայ,  
 հապա պէտք է որ խնամէ յուսոյ և թըշ-  
 ուառութեանց եղբարքը:

Իբրև մարդ՝ քահանայն ունինաև պար-  
 զապէս մարդկային քանի մը պարտքեր զոր  
 պէտք է ունենայ բարի համբաւ ստանալու  
 համար, քաղաքական և ընտանեկան կենաց  
 այն շնորհքովը, որ իբրև իր առաքինութե  
 անուշահոտութիւն է: Եկեղեցւոյն հովանիին  
 տակը խոնարհ խուցին մէջ քաշուած հա-  
 զիւ երբեք պէտք է դուրս ելնէ. ներեալ է  
 անոր ունենալու այգի մը, պարտեզ մը,  
 պղտիկ դաշտ մը, զորս ինքը անձամբ մշա-  
 կէ, հոն սնուցանելու, ընտանի, զուար-  
 ճալի կամ օգտակար կենդանիներ, կով,  
 այծ, ոչխարներ, աղաւնի, երգեցող թռու-  
 չուներ, մանաւանդ շուն՝ այն կենդանի  
 կարասին խրճիթին, այն բարեկամը անոնց  
 համար որ աշխարհքէս մոռցուած են, պէտք  
 ունին մէկէ մը սիրուելու: Քահանայն  
 պէտք է որ քիչ անգամ հեռանայ լուսէ,  
 աշխատութեան, խաղաղութեան ապաս-  
 տանարանէն, մերձակայ ազմկալից ընկե-  
 րութեանց մէջ մտնելու համար, միայն ե-  
 ղեւելի առիթ մը ունեցած ատեն պէտք է  
 որ աշխարհային մարդոց հետ իրեն շրթուն-  
 քը թաթախէ չքեղ հիւրնկալութեան մը  
 գաւաթին մէջ. կենացը մնացած մասը  
 տաճարին մէջը անցընելու է և տղոց  
 մէջն ալ որոնց սովբեցնէ քրիստոնէական  
 վարդապետութիւնը, այս գերագոյն փիլի-  
 սոփայութիւնը՝ օամկական գրուածք, երկ-  
 նային իմաստութեան մը այբուբենը, գրոց  
 մէջը ծանր ուսմամբք, որն որ միայնակե-  
 ցին մեռեալ ընկերութիւնն է: Իրիկունը  
 երբոր ժամակոչը եկեղեցւոյն բանալիները  
 առնէ, երբոր Սրբուհի կուսին աղօթքը  
 կարդալու ժամանակը գիւղին զանգակը  
 իմացընէ, կրնայ տեսնուիլ երբեմն քահա-

նայն ժամագիրքը ձեռքը, թէ իր այգես-  
 տանին խնձորենիներուն տակը, թէ լեռա-  
 նը բարձր ճամբայներուն մէջը դաշտօրէից  
 անոյշ և կրօնական հօտը շնչելը, և օրուան  
 մէջ վաստկած հանգստութիւնը վայելելը  
 երբեմն կենալը սրբազան քերթուածներէն  
 տուն մը կարդալու համար, երբեմն դիտե-  
 լը երկինք, ձորոյն հօրիզոնը, և դանդա-  
 զաքայլ վար իջնալը բնութենեալ և իւր Ա-  
 րարչին սուրբ և հեշտալից նկատմամբ:

Ահա իւր կեանքն ու զուարճութիւնը,  
 մաղերը կը ձերմըկնան, ձեռքերը կը դող-  
 դոջեն սկիհը վերցուցած ատենը, անզոր  
 ձայնը ալ չը լեցընէր սրբալայրը, բայց դեռ  
 կը թնդայ իր հօտին սրտին մէջ, կը մեռնի,  
 աննշան քար մը գերեզմանատան մը մէջ  
 իրեն տեղը կը ցուցընէ եկեղեցւոյն դրանը  
 մօտ: Ահա կեանք մը որ անցաւ: Ահա իս-  
 պառ մոռցուած մարդ մը, բայց այս մար-  
 դը յաւիտենականութեան մէջ հանգչելու  
 դացած է ուր որ առաջ իւր հոգին կապ-  
 րէր, և ինչ աղէկութիւն որ հնար էր՝ ը-  
 րաւ այս աշխարհիս մէջ: Անմահ վարդա-  
 պետութիւն մը շարունակեց, հաւատոյ  
 և առաքինութեան անվերջ շղթայի մը օ-  
 ղակներէն մէկը եղաւ և թողուց ապագայ  
 սերնդոց հաւատք մը, օրէնք մը, Աճ մը:

Յ. Թերսնետան

Ահ, որչափ գեղեցիկ և զմայելի վիճակ,  
 որ քրիստոնէական սկզբամբ ուռճացեալ  
 սիրտ՝ այդ սքանչելի վիճակի պաշտօնէին  
 նախանձող՝ և Աստուծոյ անանկ մէկ՝ պաշ-  
 տօնեայն սրտի մտօք պատուելու պարտա-  
 կանութիւնը չզգար. . . . Այս վիճակն ու-  
 նի արդեօք արդի կղերն և այդու ակնա-  
 ծուծեամբ ժողովուրդը զինքը կը յար-  
 դէ. . . այս հարցման պատասխանը և անոր  
 վրայ լուրջ խորհրդածութեան աչք մը ար-  
 ձըկելը առ այժմ մեր անձնանուէր կղերին  
 թողլով ուրիշ անգամ մեր կարծիքն այս  
 մասին ազատաբար հաղորդել կը խոստա-  
 նանք. . . .



ԺԻԼ ՊԼԱՍ

Տես Թիւ 29:

Տօն Ալվար զիս իրեն հետ երթալու յառաջադրուածեան մէջ հաստատուն տեսնելով, յանկարծ խօսքը փոխեց, և աւելի դո՛հ դիմօք. Տիկին, ըսաւ, քեզ աս զգացմանց մէջ տեսնել ինձի որչափ ուրախութիւն է: Ո՛հ, որովհետեւ իս այսչափ կը սիրես մինչև իմ թշուառութիւնս գտնուած բարեբախտ վիճակիդ նախամեծար ընել, օ՛ն, Պէտանկոս երթանք, որ կալիչիոյ թագաւորութեանը ներքին կողմն է: Հոն անքոյթ եւ ապահով կրնանք ըլլալ: Իժբախդուութիւններս իս բոլոր ինչքէս ըրին, բայց բարեկամներս կորուսանել տալ չկրցան:

Հաւատարիմ բարեկամներ ունիմ, առնոց հետ քեզ հետս առնելու տանելու կարող եմ: Ասոնց օգնականութեամբը Չամորայի մէջ կառք մը և անդրուար պատրաստած եմ, ջորի և ձիան. երեք բաջ կալիչիացի ինձի ընկեր, ամեն մէկը սպառազէն վառուած, բօտիլաւ գեղը հրամաններուս կազմ և պատրաստ են: Տօն Ամպրոզիոն հոս չէ. աս պատեհ ժամը չկորսնցընենք. երթամ կառքն ու անդրուարը մինչև դղեկիս դուռը բերել տամ, ու անմիջապէս հեծնելով մեկնինք: Հաւանեցայ: Տօն Ալվար իսկ և իսկ Տիտիլաս գնաց, և քիչ մը ետքը, իր երեք հեծելովը գալով նաթիշտներուս մէջէն իս առաւ, որոնք աս չուճան պատճառը չգիտնալով՝ ահաբեկ ցրուեցան: Մինակ ինես գործը գիտեր, բայց հետ գալ չուզեց, քանզի Տօն Ամպրոզիոյին սննեկապեաներէն մէկը կը սիրէր. աս կը ցուցնէ թէ՛ մարդուս ամենէն հաւատարիմ սպասաւորն անգամ սիրոյ թելադրութենէն ազատ չէ:

Այսպէս Տօն Ալվարին հետ կառքը մտայ. մինակ լաթերս ու երկրորդ ամուսնութենէս առաջ ունեցած գոհարեղէններս հետ առի. Մարգիզին տուածներէն բան մը առնել չուզեցի: Կալիչիոյ թագաւորութեան ճամբան բռնեցինք, բայց չէինք գիտեր թէ արդեօք յաջողութեամբ մեր դէմ դրած տեղը պիտի հասնինք: Յիրաւի կը կասկա-

ծէինք թէ դուցէ Տօն Ամպրոզիոյ, ՚ի դարձին, բազմութեամբ հետամուտ ըլլալով մեր վրայ հասնի: Սակայն երկու օր անընդհատ գացինք, մեր ետեւէն ձիաւոր մ'անգամ չերեցաւ. կը յուսայինք թէ երրորդ օրն ալ այնպէս կ'անցնենք, և արդէն հանդարտ սրտով կը խօսէինք: Տօն Ալվար անտխուր դէպքը կը պատմէր որ իր մեռած համբաւուելուն պատճառ տուած էր, և թէ ինչպէս հինգ տարի ետքը ազատութիւն գտած էր: Աս միջոցին էր որ երեկ, Վէոնի ճամբուն վրայ, գողերուն, հանդիպեցանք որոնց հետ դուն էիր: Գողերուն սպաննածը Տօն Ալվարն էր, իր մարդերովը, և նոյն Տօն Ալվարն է որ արդ, ինչպէս կը տեսնես, ինձի աս արտասուէքը թափել կուտայ:

ԺԻԼ ՊԼԱՍ

ԳԼՈՒԽ ԺԲ

Յաւալի բեպոյ Տը ԺԻԼ Պլասին ու քիչնոջը խօսակցութիւնը կ'ընդհատէ:

Տիկինը պատմութիւր լմացներէն ետքը յարաստուս լուծաւ: Չինքը սփոփելու համար Սենեգայի ոճով մխիթարական խօսքերու փորձ ընել չուզեցի, մանաւանդ թէ թողուցի որ փղձկելով՝ սրտին հառաչանքը դուրս տար: Եւ որովհետեւ տառապեալ սրտերու կարեկից ըլլալը բնական է, մանաւանդ երբ վշտացեալը փափուկ անձ մըն է. ես ալ գրեթէ հետը կուլայի: Պիտի հարցնէի թէ գտնուած պարագային մէջ ինչ ընել կը խորհի, թերես ասոր վրայ ինէ խորհուրդ պիտի խնդրէր, բայց մեր խօսակցութիւնը ցաւալի դէպքով մը ընդհատեցաւ: Պանդոկին մէջ աղմուկի մը ձայն լսեցինք. աղմուկ մը՝ որ ակամայ կամօք մեր ուշադրութիւնը գրաւեց: Ոտիկանութի կողմէն երեւելի պաշտօնակալի մը գալուստն էր աղմկին պատճառը, մանաւանդ որ պաշտօնակալը շատ մը նուիրակով ու վարդաւորներով պանդոկը մտած էր. և յանկարծ ամենը մէկէն մեր սենեակը մտան: Երիտասարդ մը որ պաշտօնակալին առաջնորդ եղած կը թուէր, նախ ինձի մօտեցաւ և սկսաւ հագած հանդերձներս մանրդիտել:

Երկար զննութեան հարկ չմնաց. Սուրբ  
Յակոբ վիայ, գոչեց, առ կրկնոցը իմս է.  
կրկնոցին իմս ըլլալը այնպէս դիւրաւ կը  
ճանչնամ, ինչպէս որ ձին իմս ըլլալը ճանչ-  
ցայ. ուստի, Տէր պաշտօնակալ, — կը խընդ-  
րեմոր առանց դանդաղելու աս երիտասար-  
դը՝ ձերբակալ ըլլայ. և ամենեւին չեմ վարա-  
նիր ըսելու թէ պատրաստ եմ անոր պատուոյն  
հատուցում ընելու, եթէ ամբաստանու-  
թիւնս սխալ է: Մանաւանդ թէ վտա-  
հուծեամբ կ'ըսեմ թէ աս երիտասարդն ան  
գողերէն մէկն է որոնք աս երկրին մէջ  
ճածուկ ապաստանարան մը ունին:

Աս խօսքերը լսելով, իսկոյն իմացայ թէ  
իս ամբաստանողն ան ազնուականն է՝ զոր  
մեր աւագակները մերկացուցած էին, և թէ  
դժբախտութեամբ հագած հանդերձներս  
ու ձին անորն էին. զարհուրելով շփոթե-  
ցայ մնացի: Պաշտօնակալը որ, իբրև ու-  
տիկան, իմ շփոթութեանս աղէկ մեկնու-  
թիւն չէր կրնար տալ, այլ հարկաւ կասկա-  
ծելի պիտի համարէր, խորհեցաւ որ ամբաս-  
տանութիւնն առանց հիման չէր, և հա-  
մարելով ևս թէ տիկինն ալ ինձի գործակից  
կամ արբանեակս է. երկուքս ալ ուրոյն ու-  
րոյն բանտ դնել տուաւ: Պաշտօնակալը որ  
միանգամայն դատաւոր էր, չարադէմ մէկը  
չէր, այլ մանաւանդ քաղցր և զուարթ  
էր. բայց թէ արդեօք ազնիւ մէկն էր,  
ան Աճ գիտէ. բանտ մտնելուս պէս՝ դա-  
տաւորն ու երկու հարցուփորձի դպիր ե-  
կան. զուարթութեամբ ներս մտան. կար-  
ծէս թէ դուշակած էին թէ իրենց աղէկ  
աւար կայ: Աս մարդիկը բարի սովորութի-  
մը ունին. ան չմոռցան. այսինքն՝ իսկ և իսկ  
սկսան վրաս որոնել. ձեռուրնին գրպան-  
ներս, ծոցս տանելով ամեն մէկ անգամուն  
լի ափով ստակ դուրս կը հանէին. և քանի  
կը հանէին, ուրախութիւնն ալ այնչափ աչ-  
ուրններնուն մէջ երթալով կը փայլէր: Մա-  
նաւանդ դատաւորը, կրնամ ըսել թէ խել-  
քը գլխէն գնաց, և արդարև ինչ անակն-  
կալ եկամուտ աս պարոններուն համար,  
թերևս կեանքերնուն մէջ ասանկ որս մը ը-  
րած չէին: Որդեակ, ըսաւ դատաւորը  
հեշտ ձայնով մը, մենք մեր պարտքը կը կա-

տարենք. բայց մի վախնար, եթէ յանցա-  
ւոր չես բեզի վնաս չըլլար: Վնաս չըլլար  
ըսաւ, բայց կամաց կամաց ծոցերս պար-  
պուեցան. գողերուն չառածն ալ ասոնք  
առին, այսինքն հօրեղբօրս տուած բառա-  
սուն տուգադը: Այսչափով ալ գոհ չեղան.  
Ժլատաբար անխոնջ ձեռուրներով գըլ-  
խէս մինչև ոտքս իս կը զննէին ու կը զննէին.  
իս ամեն դի դարձուցին, վերջապէս մեր-  
կացուցին, տեսնելու համար թէ արդեօք  
միս ու շապկիս մէջ տեղը պահած ստակ  
ունիմ: Արծեմ թէ, եթէ կարելի ըլլար,  
փորս ալ կը բանային, որ տեսնեն թէ ստակ  
պահած եմ: Այսպէս երկիւղածութեամբ  
իրենց պաշտօնը կատարելէն ետքը, դա-  
տաւորը սկսաւ հարցուփորձ ընել. ես ալ  
մի ըստ միովէ բոլոր եղածները պատմեցի:  
Դպիրները պատմութիւնս գրի կ'առնէին.  
վերջապէս ստակներս առնելէ, իս ալ մերկ  
յարդի վրայ թող տալէն ետքը՝ իր մարդիկն  
առնելով մեկնեցաւ:

Արք զիս մինակ և անինչ տեսայ, գոչեցի.  
Ա՛յ կեանք, լի՛ այլանդակ պատահարներով  
ու ճախորդութեամբք: Օվիէտոյէն ելած  
օրէս մինչև ցայսօր ճախորդութենէ ուրիշ  
բան չտեսայ. մէկ վտանգէ հազիւ կ'ազա-  
տիմ. ուրիշի մը մէջ կ'իյնամ: Աս քաղաքն  
եկած ատենս, ս'ըչափ հեռու էի խորհելէ  
թէ՛ դատաւորին հետ ծանօթութիւն պիտի  
ունենամ: Աս սնտոի խորհրդածութիւն-  
ներով, հանեցի անիծեալ վերարկուն և  
մնացած հանդերձներս որ գլխուս աս փոր-  
ձանքը բերին, յետոյ ինքը զինքս քաջալե-  
րութեան յորդորելով մտքէս կ'ըսէի. Ժիւ  
Պլաս, մի վհատիր, որդեակ. մտածէ որ աս  
նեղութեան օրէն ետքն ալ երջանիկ օրեր  
կրնան գալ: Գետնափոր արգելանին մէջ  
համբերութեան Կժուարին փորձն ընելէ-  
դ ետքը, կը վայլէ՞ որ հասարակ բանտի մը  
մէջ յուսահատ ըլլաս: Այլ, բարէ, ըսի  
դարձեալ մտքէս, կը խաբուիմ. ասկէ ինչ-  
պէս դուրս կրնամ ելել: Ազատելու միջոց-  
ներն ինէ առին. քանզի առանց ոսկիի կա-  
լանաւոր մը, թեկը կտրուած թըռ-  
չուն մըն է:

Փոխանակ կաքաւի և նապաստակի ձա-

գու զորոնք պանդոկ եկած առենս շահփուրը դնել պատուիրած էի, նկան մը սե հաց և կուժ մը ջուր եկաւ . բանտին մէջ ան աստիճան անօթի կը մնայի, որ երկաթ գրանէի, պիտի կրճէի : Տասնը հինգ օր ամբողջ բանտը կեցայ առանց ուրիշ մարդ տեսնելու բաց ՚ի բանտապետէն, որ ամեն առտու ինձի պարէն, այսինքն կերակուրս, հաց ու ջուր, բերելու կուգար : Բանտապետը տեսնելուն պէս հետը խօսիլ կ'ուզէի . կը ջանայի կենակից ըլլալ որ գոնէ բիշ մը ձանձրութիւնս փարատեմ . բայց ան օրհնեալ մարդը խօսքերուս բնաւ պատասխան չէր տար . բերնէն խօսք մ'անգամ առնել անհնարին եղաւ . շատ անգամ առանց իսկ երեսո նայելու կը մտնէր կ'ելէր : Տասնը վեցերորդ օրը դատաւորը գալով ըսաւ . վերջապէս, բարեկամ, վեշտերուդ վախճանը հասաւ . ալ ուրախ եղիր, քեզի աւետիս տալու եկած եմ : Քեզի հետ եղող տիկինը Պուրկոս տանել տուի . անոր եղած հարցումփորձներէն իմացուեցաւ որ դուն անմեղ ես . ուստի այսօրու ընէ կրնաս արձակուիլ, եթէ Զորեպանը որուն հետ ՓանեաՖլորէն Գաղապէլոս եկած ես, ինչպէս դուն ըսիր, քու այս վկայութիւնդ հաստատէ : Զորեպանն Ասդորկասէ, ետեէն մարդ յուղարկեցի պիտի գայ, եթէ անոր վկայութիւնն ալ բուկինիդ համաձայն գայ, իսկոյն քեզի ազատութիւն կը շնորհեմ :

Աս խօսքերն իս ուրախացուցին՝ արդէն գործը կատարուած կարծեցի : Այսպէս լաւ և կարճ դատաստանով արդարութիւն ընելուն համար դատաւորին շնորհակալ եղայ, հազիւ խօսքս լմնցուցած էի, Զորեպանն ալ երկու վարոցաւորներով հասաւ : Իսկ և իսկ ձանձրայ . բայց դահիճ Զորեպանը որ անտարակոյս մախաղս կարասիներովը ծախած էր, վախնալով թէ ստակը հատուցանել կը պահանջեմ, առանց ամբընալու այնպէս ձևացուց որ ով ըլլալս չի դիտեր, և թէ խերբէք տեսած չէ : Ահ, անզգամ, գոչեցի, խոստովանէ որ կարասիներս ծախեցիր . և ճշմարտութեան վկայէ : Ազէկ նայէ, ես ան երիտասարդներէն մէկը չեմ որոնց դուն Գաղապէլոսի աւանին մէջ

տանջանք սպառնացար, ու չարաչար վախցուցիր : Զորեպանը պատասխան տուաւ թէ, անանկ պատմութիւն մը կ'ընեմ որուն ինք ամենեին տեղեակ չէ . և որովհետեւ մինչև վերջը կը պնդէր թէ իս չի ձանձնար, բանտէն ելլելս ուրիշ անգամի մնաց : Արդեակ, ըսաւ Գատաւորը, կը տեսնես որ ջրեպանը քու խօսքերուդ համաձայն չէ, ուստի քեզ ազատել թէ և կը փափաքիմ, բայց հարկ եղաւ նորէն ոչ միայն համբերել, այլ և ցամաք հացի ու ջրոյ, մուկը բանտապետին ալ տեսութեանը ժուժկալել : Երբ տեսայ որ ոստիկանութեան ճիւղաններէն պիտի չկրնամ պրծիլ, թէպէտ բնաւ յանցաւոր չէի, սկսայ տրտմիլ և հոգալ . աւագակներուն գետնափորը կը կարօտէի, Գեթ հոն, կ'ըսէի, այնչափ ձանձրութիւն չունէի որչափ աս բանտին մէջ . գողերուն հետ կ'ուտէի կը խմէի, անոնց հետ կը զուարճանայի, և ազատելու բաղցրը յոյս մ'ալ ունէի . ուր հիմա, թէ և անմեղ եմ, կասկած ունիմ թէ ասկէ ելլելով թիալարութեան մատնուիմ :

Երբունակելի  
(\* \*)

ՆՈՐԱՏԻՊ ՄԱՏԵԱՆ

Մեծ խնդութիւն կ'զգամք բարերարները գովելու առիթ մ'որ ստանանք .

Պապայեան ազնիւ գերդաստանի ընծիւղ Անտոնիկ աղայն՝ բարերար սերնդոյ մը որդի ըլլալը դիւցազնաբար կը ծանուցանէ Ամիրճանեանց Պ, Տիգրանի մէկ գրքոյկին սուստաձեռնութեամբ ՚ի լոյս ընծայուելուն ծախքը շնորհելով (ըստ խոստովանութեան հեղինակին) Մենք կրկին բարիք կը նըշարենք այս պարագայիս մէջ, որուն անէ, տառապեալ ազգերնուս շնորհող ձեռք մը և գթալիր լանջ մը եւելցած տեսներնիս իսկ թը Արեւելք ալ իր վերայ եղած խրնամքը անպտուղ չձքել սկսիլը . հետեւաբար բաշակելութիւն :

ԽՐԲԱԳՐՈՒԹԵԱՆ ԵՒ ՏՊԱՐԱՆԻ ՏՆՕՐԷՆ  
Ա . ՃԵՎԱՀԻՐՃԵԱՆ